

պաշտօնը: Այս նոր պաշտօնարանին համար յայտնապէս կ'ըստի թէ հազիւ 4—6 շաբթիու կեանք ունենայ եւ արդէն իսկ այժմէն ասոր ալ յաջորդը գիտնալ կը կարծուի: Կ'ըստի թէ Դկտ. Կէօրէր պիտի ըլլայ ասոր յաջորդը: Հետեւաբար Դկտ. Վիտտէք իւր նախարարներովը դարձեալ փոխանցման պաշտօնարան մը կազմած կ'ըլլայ:

Գաղղիա: Ժերակոյտը կը շարունակէ պետական ատենին մէջ տէրութեան դէմ դաւաճանները դատել: Այս նիստերուն ժամանակ զայնակղական ղեպքեր կը պատահին օրէ օր, որ ատուգիւ Գաղղիոյ ամօթ է. Դըրուլէ դաճատեղծը, ստոյգ է՝ աներկիւղութեամբ, քայց քիչ մը չափազանց կերպով հասկըցուց իւր դատաւորացը վրայ ունեցած համարումն. ի պատիժ այս յանդգնութեան երկու տարւան բանտի դատապարտուեցաւ: Կը յուսացուի, որ այս պետական դատաւորանքը քանի մ'օրէն աւարտի, դատաւորանք մը որուն համար յայտնապէս կ'ըստի թէ առ ի կնաղ ձեւակերպութիւն մըն է, եւ թէ շատոնց արդէն որոշուած է իւրաքանչիւրին սահմանուելի պատիժը:

Գերմանիոյ կայսեր յԱնգղիա բրած այցելութիւնն՝ Անգղիացիք համակրանաց ցոյց մ'ըրել մեկնել ուզեցին. ասոր համար ալ արտաքոյ կարգի հանդէսներով ընդունեցան զինքը: Խօսուեցաւ նաեւ նոր կազմուած նոպապետութեան մը վրայ (Միացեալ ծառանք, Անգղիա եւ Գերմանիա), սակայն այսօր ոչ ոք այլ եւս կը հաւատայ: Սոյեմը. 29ին կայսրը դարձաւ Անգղիայէն եւ ճամբան Հոլլանդայի վրայէն առաւ, ուր Փիլսենգէն քաղաքին մէջ տեսակցեցաւ երիտասարդ Թագուհոյն հետ իւր երկու ժամ: Այս տեսակցութիւնն՝ զոր ինչդած էր ինքնին իսկ Թագուհին՝ ըստ ոմանց քաղաքական նշանակութիւն ունենալ կը կարծուի (նկատելով Անգղիա-Տրանսպալի պատերազմը) ըստ ոմանց ալ զուտ մտերմական: Ինչ եւ իցէ: Անգղիոյ ժողովրդեան մէկ մասը տեսնելով որ Գերմանիոյ կայսրէն շահ մը չունի, ովսանանները կատաղութեան արտայայտութեանց փոխելու կը պատրաստուի: Ասոնց համեմատ կայսեր այցելութիւնը պարզապէս արտաքին ձեւ մըն էր՝ Տրանսպալի պատերազմին մէջ

Գերմանիոյ պաշտօնակալներով եւ ռազմաւթերով Բուրբուրն բրած օգնութիւնը ծածկելու համար: — Գերմանիա առնչուողութեան քաղաքականութեան մէջ մեծ յաղթանակ մ'ալ ըլլաւ, այնու որ Բաղդադի երկաթուղոյն շինութիւնը (Լոնիս-Բաղդադ-Բասաբա) յանձնուեցաւ գերմանական դրամատանց խմբին: Օսմանեան նախարարական Խորհրդին այս որոշումը՝ Վեհ. Սուլթանն առանձինն Իրադէով մը հաստատեց: Առ այժմ նախադաշն մը կնքուած է. վերջնական դաշնադրութիւնը պիտի կատարուի յարջ գերմանական դրամատան միասնաժողովը՝ որ այս մասին ուսումնասիրութիւններ կը կատարուի դեռ ինքն իրենց խմբին մէջ:



ԲՈՒՆԵՆԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆՆԵՐ

ԱԶԳԱՅԻՆՆԵՐ — Արդի վարքեան եպիսկոպոսին 1:

ԱՇԽԱՏԱՆԿԱՅԻՆՆԵՐ — Հայաստան, Զրգաստան եւ արեւմտեան Գարսկաստան՝ քարելական-ասորեստանայ օգնաբերու համաձայն 4:

ՄԱՇԻՆԱՅԻՆՆԵՐ — Ժողովածոյց առակաց վարդապետ, նիւթեր պատմութեան հայոց միջնադարեան մատենագրութեան ըստ հայագէտ Նիկ. Մարի 7:

ԼԵՃՈՒՄԱՐԱՆՆԵՐ — Արդի լեզուագիտութիւնը 12:

ԿՐԱՆՆԵՐ — Գիրքեան հայերէնը 17:

ՊԱՏՄԱՆՆԵՐ — Գամբըր 21:

ՆՈՒՆԵՆԵԿՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ՀՐԱՅՄԱՐԱՆԻՆԵՐ 23:

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԸ ԺԱՆՆԵՐԻՆՆԵՐ — 1. Հին օրեր եւ նիւ օրերու մարդ (պատմութեան) — 2. Գարիսի հայ ուսանողները: 3. Գունատիկ պատկերներով լրագիրներ — 4. Կայրու մը գիտող: — 4. Արեւելից Աշխարհագրութեան Ընկերութեան մէջ Հայաստանի վրայ ծառ մը: — 5. Գարիսի «Համալսարան» եւ «Բանասէն» լրագիրները: — 6. Լեհահայոց: — 7. Երկու տաճարայ լրագրաց դասարանը: — 8. Երկու քօսք առ «Բազմալիւս»:

— 9. «Հայերէնի» խմբագրատունը այրած 26:



ՀՐԱՅՄԱՐԱՆԻՆԵՐ ԵՒ ՊԱՏՄԱՆՆԵՐԻՆԵՐ ԽՈՒՄԱՐԻՆ

Գ. ԲՈՒՆԵՆԵԿՈՒԹԻՒՆ

ՎԻՆԵՆԵ, ՄԻԻԲԱՐԵՆԵ ԵՐԱՐԱՆ